

Հ. Գ. ՆԱՀԱՊԵՏԵԱՆ

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՄԲԷԹԱԻՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ \*) ԵՒ ԱՆՈՆՑ ԺԱՐՏԱՐԱՊԵՏԱՆ ԱՐԺԵՔԸ

Երեսուն տարիներ առաջ սկսաւ գմբէթաւոր եկեղեցիներու մասին հրատապ պայքարը Արեւելքի եւ Արեւմուտքի մէջ։ Փոշիներու տակ ծածկւած Անիի մէջ՝ լրիկ մնջիկ կաշխատէր թ։ Թորամանեան ճարտարապետը, մինչեւ որ նախ Պրով. Մառ, ապա Ստրիչիքովսկի անւանի ճարտարապետը Անիի այցելութեանը առթիւ՝ ճանաչեցին թէ ան անյայտ մնացծ գանձ մըն է։ Ստրիչիքովսկի, որ մինչեւ այն ատեն արեւմտեան ճարտարապետութիւնը կը ջատագովէր, դարձաւ ջերմ պաշտպան հայկական արւեստի առաջնութեան եւ խիզախօրէն հարց դրաւ. Արեւելքը թէ Արեւմուտքը եղած է գմբէթաւոր եկեղեցիների խանձարութքը։ Ստրիչիքովսկի այդ խիզախ քայլն չէր կարող առնել, եթէ «վարպետ» Թորամանեան անոր ծանօթացուցած չըլլար հայկական արւեստին հետ։

Հայկական գեղարւեստի պատմութիւնը, կարելի է երեք շրջանի բաժնել։ Առաջին՝ նախապատմականը, երկրորդը՝ պատմականը եւ երրորդ՝ քրիստոնէականը։

Ա. Նախապատմականը, շատ աղքատ է այսօր։ Զայ դժբախտաբար այնքան նիւթ ձեռք բերւած, որով կարելի ըլլար կաղմել դեղարւեստի համառօտ պատմութիւն մը։

Գեղարւեստի արժանաւոր գործերու նշաններ կը դժուկին այսօր մեր հայրենի հողի վրա նախապատմական շրջանէն, ինչպէս բեւեռաքանդակ գրութիւնները, զարդանկարներ եւն։ Զայ ժողովուրդը անշուշտ ունեցած է իւր քաղաքները որոնց մէկ քանիսի անունները մի-

\*) Տպագրում ենք «Հայ Մշակոյքի Օր»-ւան առքիւ կազմակերպւած հանդէսի մէջ կարդացւած երկրորդ բանախօսութիւնը, նիւթը լրիւ կերպով ներկայացրած լինելու համար։

այն մնացած են, սակայն քաղքենի աներէ, ապարանքներէ, դղեակներէ գլութէ ոչինչ մնացած է:

Բ. Հայկական գեղարւեստի բեղմնաւոր շրջանը կը սկսի պատմականէն, այսինքն Մեծն Աղեքսանդրի արշաւանքն եւ կը տեւէ մինչեւ ցվերջ Գ. դարուն Յ. Ք.։ Այս շրջանի ճարտարապետութեան պատմութիւնն ալ զեռ չունինք, բացի այն պատմական պրատումներէն որոնք երեւցան «Բաղմավլէպ»ի մէջ:

Գ. Երրորդ (քրիստոնէական) շրջանէն է, որ կը սկսի իսկապէս հայկական գեղարւեստի ճարտարապետական ուսումնասիրութիւնը:

Եւրոպական դիտնականները, ծանօթանալով մեր քրիստոնէական շրջանի գեղարւեստին, կը զարմանան թէ ինչպէս ժողովուրդ մը, որ անցելոյն մէջ ինքնուրոյն գեղարւեստ ունեցած չէ, Դ. դարուն մէջ կը սկսի կառուցանել այնքան հրաշակերտ գմբէթաւոր եկեղեցիներ:

Այս հարցին պատասխանը անոնցմէ ոմանք գտած են այն բացատրութեան մէջ, թէ հայ ճարտարապետութիւնը ազդեց է քաղաքակրթւած մէծ աղբերու գեղարւեստէն եւ թէ այն բնաշխարհիկ (autochthonic) չէ:

Այդ տեսակէտին մէնք համաձայնիլ չենք կրնար: Հայ գեղարւեստը, մեր համողութով, արդիւնք չէ օտար ազգեցութեան, այլ բընաշխարհիկ ու ընածին է: Աւելին՝ այն զօրեղ կերպով ազդած է մերձաւոր եւ հեռաւոր ազգերու, որոնց կարգին նաեւ բիւզանդական արւեստին վրա: Այդ եղբակացութեան մէնք եկած ենք մասնաւորապէս ի նկատի ունենալով քրիստոնէական շրջանի ճարտարապետութիւննը, որ գերազանցապէս եկեղեցական եղած է: Այդ շրջանէն մէզի հասած են բաղմաթիւ գեղեցիկ չէնքեր, որոնք հիացմունք պատճառած են օտարներուն, որոնց կարգին յիշենք, օրինակ, այն իտալացի ճարտարապետը, որ ուղարկւած էր յատկապէս ուսումնասիրելու Հայաստանի եկեղեցիները:

Հայկական ճարտարապետութիւնը, ինչպէս ըսինք, եղեր է եկեղեցական եւ իրրեւ այդպիսին կը դառնայ կեդրոնական համաշափշինութեան գմբէքի շուրջը:

Գմբէթը յիշւած է Ռիկ-Վէտայի գիրքերու մէջ եւ «գմբէթ» բառը զենտերէնէ կը ծագի: Հայերը մօտ երկու հաղար բառեր փոխ առած են այդ լեզուն, ինչպէս կը հաստատէ Հիւրշման: Այդ բառերէն մէկն ալ գմբէթն է:

Հնուց ի վեր ասիական ազգեր չինած են այլ եւ այլ կերպով քառակուսի կամ կլորակ պատերու վրա, իսկ գերեզմաննոցի մէջ չորս սիներու վրա ֆիւքի, ֆիւքի կոչւածը: Հիմա ամէն մէկը կուզէ ի-

րեն սեփականացնել հայկական գմբէթը, անտեսելով պատմական այն փաստը, որ առաջինը քաղաքակրթեալ ազգերու մէջ հայ մը եղաւ այն ճարտարապետը, որ վեցուց գմբէթը պատերու վրայէն եւ յանդրգօնօրէն դրաւ զայն կեդրոնի մէջ չորս կամարակապ սիւներու վրա, ստեղծեց անկիւնաքեւեր (pendantifs), կազմեց շրջանակ (corniche) մը, իբրեւ իիմն եւ վրան դրաւ գնդանեւ (sphérique) գմբէթը:

Այդ ճարտարապետը Գրիգոր Լուսաւորիչն էր որ իբր առաջին քառագործ ճարտարապետը, գեռեւս Դ. ղարուն սկիզբը, հանճարեղ նորութիւնը մացուց քրիստոնէական ճարտարապետութեան մէջ այն պահուն, երբ գեռ Բաղիլիկալ տափակ ծածքով եկեղեցին էր տիրապետողը: Կոստանդիանոս Մէծն Հռոմէն բերաւ այդ ոճը:

Ագաթանգեղոս, Տրդատի քարտուղարը, կը գրէ Ս. էջմիածնի Մայր Տաճարի հիմնարկութեան պատմութիւնը, որի համաձայն Լուսաւորիչ գիշերը տեսիլք կը տեսնէ եւ լուսեղէն մարդ մը, Միածինը ցոյց կուտայ տեղը եւ ձեւը շինւելիք տաճարին: Այս երազին վրա, նա հետեւեալ օրը կը հաւաքէ ժողովուրդը, կը պատմէ իւր տեսիլը, եւ կը նկարագրէ տաճարին ձեւը, որ բոլորովին նոր կը թւի տեղոյ քարագործներին, այն ատեն ինքն կառնու զլար նարտարաց, եւ կը գծէ եկեղեցւոյ յատակագիծը (պլանիմետրիա):

Հիմա հասկանալի է արեւմտեան յոյներու դանդատն ի հնումն Փոքր Ասիոյ քարագործներու, իբր ըմբոստներու ընդունւած ձեւերուն դէմ:

Այժմ կը տեսնեմ Կիւմրուայ Ս. Փրկիչ եկեղեցին, որը 1860 թւականին շինեցին երեք խիզախ եւ անդրագէտ հայ վարպետներ Ունտա Թաթոս Անդիկեան, ուստա Պապան եւ ուստա Մանուկ հանճարեղ հիւնը, որ ամէն ձեւի զարդաքարերու օրինակ կաղապարներ փայտէ կը շինէր քարտաշներու համար: Սոքա թւաբանութեան միայն չորս գործողութիւնները սովորած էին տարրական գվլրոցի մէջ: աւանդական գործնական փորձառութիւնը կառաջնորդէր անոնց եւ քնածին տարանդը: նոքա կանգնեցին Անիի Մայր Եկեղեցւոյ ճիշդ օրինակը:

Մեր հակառակորդները հայ գեղարւեստի արժէքը նւաստացնելու համար ըսին, որ հայ գեղարւեստը կախում ունի պարսկականէն, ասորականէն, հոռվմէականէն, բիւզանդականէն:

Պարսկականէն չենք կրնար ազգւած ըլլալ, որովհետեւ չէնքերը, որ իբր օրինակ կը բերեն, ոչ միայն բնաւ կապ չունին կեդրոնական գմբէթի համաշափ շինութեան հետ, այլ եւ տեղական չեն, օտարամուտ են: Օրինակի համար. ա—կիւրոսի դամբանը. ասոր համար Կտեսիա յոյն պատմիչը, որ ուղեկից էր Մէծին Աղեքսանդրի՝ կըսէ, «Արիստարուղոս ճարտարապետը, Մէծն Աղեքսանդրի հրամանով, շի-

նեց Կիւրոսի դամբանը, Փոքր Ասլոյ յոնիական ճաշակով»: Ուստի ոչ թէ պարսկական, այլ յոնիական կամ փոխդիական արւեստն էր, որ ընտանի էր Հայոց, իբր ազգակից անոնց:

բ. — Դարեհի շիրմը. Գիտնականք կը համարին թէ զանիկա Կամրիւէսի Եղիպտոսէն բերած գերիները շինեցին, դատելով ճարտարապետական զարդաքանդակներէ, որ յատուկ է Եղիպտացւոց, որ են վողակները (gorges) որ գոներու վերին բարաւորի վրա կը քանդակէին, եւ որովհետեւ այդ այդպէս է, ուրեմն պատահական չէ: Նոյն արւեստը Դարեհէն առաջ գիտէին Փոքր Ասլոյ գաղատոսները (քարտաշները):

գ. — Պերսէպոլիսի շինուքիւնք. — Քսէրքսէս ուզելով գերազանցել քան զնինէ եւ Բաբելոնը, իւր քաղաքի կամ ամարանոցի շինութեան համար տեղափոխեց Պարսկաստան Փոխդիոյ երկու քաղաքների երիտրիայի եւ Մելտոնի բնակիչները, անոր վրա բանեցուց յոյն հանձարեղ եւ հմուտ արւեստաւորներ: Ուստի կինանք ասել որ հոն յատուկ պարսկական արւեստ գոյութիւն չունի:

դ. — Սարսիստանի նշանաւոր պալատը. — Կարծիք մը կայ որ գարձեալ փոխդացի արւեստաւորներ շինած ըլլան ոչ թէ Աքեմենեանց ժամանակ, այլ Պարթեւ թագաւորաց, որովհետեւ նման շինութիւններու կը հանդիպին Ֆարսիստանի մէջ, որոնց վրա կը գտնըւին փողբակներու (gorges) նշաններ: ԴիոյլաՓոա, որ առաջինը այցելեց այդ կողմերը, կը նկարագրէ այսպէս. «Սարուիստանի պալատի՝ քառակուսի ձուաձեռ (ovale) դմբէթը կը հանդչի չորս տափարակ անկիւնաքարերու վրա տրոմպի (trompe) ձուակամարով փոխանակ անկիւնաթևերու (pendantifs) եւ կողովաձեւ դմբէթի կամարի մէկ մասն ալ յեցած է պատերու վրա, որով չկայ բնաւ նմանութիւն հայկական դնդաձեւ դմբէթի հետ, որ կանդնած է կամարապասակի վրա (corniche) որ իբր հիմն կը ծառայէ անոր: Ուստի անկարելի է այս ճնշւած ձուաձեւ դմբէթն աղբած ըլլայ հայկական գեղարւեստի վրա:

բ. Կախումն Ասորուց կամ Սիրիոյ արւեստէ՞ն. Մեր հակառակորդները այս կարծիքը կազմած են թիւր ենթադրութեան մը վրա, աւանդական կամ պատմական սխալի մը պատճառաւ, այսինքն հաւատ ընծայելով Աբգարու զրոյցին, որով իբր թէ քրիստոնէական կրօնքի հետ, Սիրիոյ եկեղեցական զարգացման արւեստը մտեր է Հայաստան:

Աւանդութիւնէ աւելի՝ պատմական ապացոյց մ'ունինք որ Հայաստան Գ. զարու կիսուն Աղեքսանդրիոյ եկեղեցական վարչութեան կը հպատակէր: Առ այս Եւսեբիոս եկեղեցական պատմիչը կը յիշէ

Մեծն Դիոնիսիոս Հայլրապետի վրած նամակը, Կեսարիոյ եպիսկոպոսի միջոցաւ, առ Մեհրուժան հայ եպիսկոպոսն Փոքր Հայոց : Այսինքն ինձ կը թւի Ծոփաց աշխարհի եպիսկոպոս եղած ըլլայ, որ հակեալ էր առ Հռոմայեցիս, Տրայանոսի խորամանկ քաղաքականութեան հետեւանքով :

Մեհրուժան անունը յատուկ է Արծրունի տան, որով անտեղի չենթադրել որ Մեհրուժանի իշխանութիւնը մինչեւ Մեծ Հայոց մէջ տարածւած ըլլար : Թող զայս Հայաստանի լուսաւորիչները՝ Ս. Գրիգոր եւ Տրդատ իրենց մանկութեան ժամանակ կրթեցան Կեսարիոյ մէջ . եւ ապա իրեւ երկրորդ առաքեալ Հայաստանի, Լուսաւորիչ եւ իւր որդիքը եւ թոռները յաջորդաբար ձեռնադրւեցան Կեսարիոյ արքեպիսկոպոսին . ի՞նչ աւելի պատմական ապացոյց որ քը իստոնչական կրօնքը պաշտօնապէս Կեսարիայէն եւ ոչ Սիւրբոյ ճամրով մտաւ Հայաստան . . . հետեւապէս եւ ոչ անոր ճարտարապետական արւեստը աղղած է հայկականին վրա :

Գ. Հայաստան պարտակա՞ն է Հռոմին . Արեւմտեան ճարտարապետներու մեծամասնութիւնը տակաւին կրթնած կայսերական Հոռոմի գեղարւեստի վրա, որ կեղրոնէն ճառագայթել է մինչեւ կայսրութեան հետաւոր սահմանները, կըսէ թէ Հայաստան չէր կարող գիմադրել անոր մշակոյթին, անոր գերիշխանութեան տակ գտնւելով : Այս գաղափարով մի իտալացի գնահատած ճարտարապետ Յ. Թ. Ռիվոյիօս (որուն ջերմեռանդն հաւատացող Անգլիացիք են) համոզւած էր, կամ թէ կուզէր համոզել թէ՝ կեդրոնական համաչափ գմբէքի ծագումն անպայման հռոմէական արւեստ է եւ անոր ծնունդը կը վնասոէր մութ գետնազամբաններու մէջ : Հողի երեսին վրա գտնւած չէնքերը որոնք նախընթաց կը համարւին իտալական վերածնութեան հրաշագեղ եկեղեցիներին քննութեան առնելով եւ ի բաց թողլով շատ մը երկրորդական չէնքեր, կանդ պիտի առնեմ կարեւորագոյններու վրա, որոնք համարաբանի ճարտարապետութեան ուսանողներու ընթացաւարտ քննութեան Lauréatի ծրագրին մէջ կը մտնան : Ժամանակագրական կարգով .

ա.) Պանթէոնը, Ամենագից տաճարը, բ.) Միներվա Մետիկա, գ.) Արբուհի Կոստանցա, դ.) Ս. Յովհաննէս Լատերանեան Մայր Եկեղեցւոյ մկրտարանը :

1.- Այսօրւան Պանթէոնը . դա երրորդ շինութիւնն է : Աղրիանոս կայսեր հրամանով շինեց յոյն հռչակաւոր ճարտարապէտ եւ ճարտարապետ Ապոլլոնորոս Դամասոկացին շուրջ 120 թ. ն. Ք., հետեւապէս հռոմէական արւեստ չէ :

2.- Միներվա Մեդիլա. դա շատ հետաքրքրական նորութիւններ կրող մի չէնք է, սակայն ոչ ժամանակը եւ ոչ շինողներու անունը յայտնի են: Բայց որովհետեւ այսպիսի մի շինութեան հանդիպած են ժամանակով Աղբիանոս կայսեր դաստակերտի (villa) մէջ, Տիվոլիի մօտերը եւ օրինակը Լիկիանոսի կոչւած պարտէզներու մէջ կը դառնեի, եւ որովհետեւ կայսրը Արեւելքէն բերած էր նախադադափարը, ուստի հոռվմէական չէ, այլ արեւելեան:

3.- Սրբուիի Կոստանցա, (անուն Կոստանդիանոսի աղջկայ). շատ զեղեցիկ, շատ չքեղ համարուոր կամարակապ սիւնազարդ չէնք մէկ. տարակոյս չկայ որ հեթանոս դարուն կը պատկանի. շրջաբուոր կամարի ջրաներկ զարդանկարները, ոչ մի առնչութիւն ունին քրիստոնէական կրօնքի հետ. անոնք աղեքսանդրեան գեղարւեսոի գլորոցին կը վերաբերին. Կոնստանդ Կլորոս կայսրը, անտարակոյս իւր անձի եւ իւր տոհմի համար մի զամբարան կառուցել է: Ամմիանոս Մարկեղինա զարմիկը կը հաստատէ թէ ֆլաւեան տոհմի շիրիմն եղած է: Նոյնը կը վկայէ Թոմասսին «Հոռմ եւ իւր շրջակայք» գրքին մէջ: Մինչեւ Ժե դար կը մնար զետեղւած նրա կերպոնի մէջ պորփիւրէ մէծդի դադաղը, որ հիմա Վատիկանի թանգարանը փոխադրւած է, եւ ոչ Կոստանեան Մոնոքրամը կայ վրան քանդակւած:

4.- Ս. Յովի. Լատերանեան Մայր Եկեղեցւոյ Մկրտարանը. Ներոն կայսրը, առաջին դարուն, դրաւեց լատերանեան ընտանեաց պալատը, որ այն ժամանակէն, իրր կայսերական սեփականութիւն, ծառայեց մինչեւ Վաղենտիանոս Գ. այսինքն 455 տարին: Յետոյ Առտիղասի յաջորդներէն Օգոստոս տիրեց մինչեւ 493 թ. եւ այսպէս ելեւէներով հասաւ՝ մինչեւ Պէտինոս կարճահասակ թրանսայի թագաւորը, որ ութերորդ դարուն իջաւ Խտալիա եւ տիրեց Ռավինայի, ջնջեց Բիւլանդիոնի փոխարքայութիւնը եւ երկիրները ներեց Հըսոմի Ս. Պետրոս Եկեղեցւոյ ժառանգութիւն յամի 751: Որով ութերորդ դարուն հաղիւ թէ շինւած ըլլայ լատերանեան Եկեղեցին. հետեւապէս Մկրտարանի շինութիւնն ալ Թ.-էն մինչեւ ԺԲ. դար կը ձղձգւի, այսինքն վերջնապէս Մայր Եկեղեցւոյ շինութիւնն վերջ, առանց որոյ Մկրտարանը զոյութիւն չէր կարող ունենալ: Ուստի Գ. դարու չէնք չէ եւ ոչ Կոստանդիանոսի հիմնարկութիւն: Որ է ասել հայկական գեղարւեստէն մի քանի դարեր յետոյ, ուստի աղեցութեան մասին խօսեն իսկ չարժէ:

Դ.- Կը պարտի՞ Հայաստան բիւլանդական գեղարւեստին. Պրոֆ. Շ. Դիլ ասել է. Արեւելք Հոռմից մի բան չէ ասել, այլ ընդհակառակը:

Բիւլանդական գեղարւեստ ասելով, ըստ գերազանցութեան, ե-

թէ կը հասկցւի կեղրոնական, համաչափ անկիւնաթեւերու վրա շինած գմբէթը, ապա այդ ձեւը ոչ մի աղղեցութիւն չէ գործած հայկական գեղարւեստի վրա, այլ ընդհակառակն : Արեւելքը, այսինքն Հայաստան գլխաւորապէս կը թափանցէ հելլենականութեան մէջ եւ իրեն ուժեղ բազուկները կ'երկարէ դէպի հիւսիս մինչեւ սկանտինաւեան երկիրներ, եւ դէպի Արեւմուտք մինչեւ Հարաւային Թրանս :

Մենք կը խորհինք, որ եթէ արեւմտեան գեղարւեստի աւանդական սեւեռումներ եւ կանխակալ կարծիքներ մէկ կողմ նետէին եւ ըստ իրականութեան դատէին արեւելեան բարձրաւանդատկի, այսինքն Հայաստանի քրիստոնէական ճարտարապետութիւնը, պիտի համողէին որ Յուստինիանոս ամէն կողմերէ հրաւիրած ճարտարապետներու խորհուրդներէն կօգտէր Ս. Սովիայի վերաշինութեան համար : Ասոնց գլխաւորներն էին Անթիմոս Ագալլացին եւ Իղիոպոս Միլետացին, երկուքն ալ փոխազներ էին, գերազանց ժարդիկ իրենց արւեստին մէջ, կըսէ Պրոկոպիոս : Բայ մեր ուսումնասիրութեան, ոչ պակաս ընտիր եւ վարժ եղած են հայ ճարտարապետներ, որոնք իրենց հայրենի աւանդական արւեստի մէջ գերազանցող մը չունէին, որոնց հետ տեսնւած եւ խօսած պիտի լինի Յուստիանոս Այրարատեան աշխարհի մէջ (Պերսարմենիա), երբ առաջին անդամ Սիղայի եւ Բելիսարիոսի հետ արշաւեց տիրապետութիւնը համար . երկրորդ անգամ երբ Մեծն Խորովի հետ դաշն կնքեց (532 թ.) եւ գնաց ստուգելու «Պերսարմենիայի» արեւելեան նոր սահմանները, որ կընդգրկէր բովանդակապէս մեր Այրարատեան աշխարհը, յորում են Հայոց հրաշակերտ եկեղեցները : Շ. Դիլ հայ ճարտարապետներու համար քօղարկեալ կերպով կըսէ . «թէ շատ անգամներ Յուստինիանոսի երկու հռչականուն ճարտարապետները յուսահատեցուցիչ տեղէ աղատեցին» :

«Նիկա»ի ամօթն սրբւած էր եւ Ս. Սովիայի վերաշինութեան համար տախտը (platée) պատրաստ էր : Պալատի խորհրդաժողովին Յուստինիանոս սեղանին վրա դրաւ Ս. Հոփիսիմէի տաճարի ամբողջական ծրագիրը եւ որոշեցաւ որ նոյն յատակագծի (planimétrie) նըմանութեամբ կազմւի Ա. Սովիայի մակարդակը եւ կայսրը, թէողորայի հետ, հրամայեցին շինել աշխարհի ամենամեծ, ամենակարեւոր եւ ամենազեղեցիկ եկեղեցին, զոր երբէք տեսած չէր Յոյն Հոռմէական աշխարհը : Եւ այդ եկեղեցոյ հրաշատեսիլ, երկնաման վերամբարձ, վահանաձեւ գմբէթը, որուն համար Պրոկոպիոս կըսէ թէ կարծես ոսկի շղթայով երկնքէն կախւած ըլլայ, պիտի կազմէ Հայ ճարտարապետներու անկողոպտելի փառքը :